

Տրամադրած հոգևով անշուշտ, բայց անվարան պարտինք յայտարարել թէ այսօր չունինք մենք կրօնական գրականութիւն, այդ զազալարին լուրջ ըմբռնումովք. ու ատիկա մեզի համար կը նշանակէ սա՛ միայն թէ՛ կրօնական կեանքը եթէ հիմնովին չէ դադարած մեր մէջ, կանց առած է սակայն անելի մը առջև, ինչ որ գրեթէ նոյն բանն է իրականութեան մէջ:

Երբ կրօնքը կը դադրի խօսուն գորութիւն մը լինելէ՝ մերինին նման այլապէս տկար ժողովուրդի մը կեանքին մէջ մանաւանդ, ամէն օր անդունդ մըն է որ կը պեղուի հոն. կը փրթին՝ կը խզուին դատումին և տրամախօհումին կապերը, որոնք ամփոփուած լրջութեան մէջ կը պահեն անհատներու և համայնքներու իմացական կեանքը. ազատութեան ազնիւ տենչը կը փոխուի սանձարձակութեան խօլ կիրքի. շտարումի կը մատնուի բարոյականը. կը քայքայուի ամէն ինչ. խելառ հովեր կը սկսին հողմակոծել զինքը ամէն կողմերէ. վասնզի պահպանողականութիւնը, ժողովուրդներու զոյութեան ամենէն ամուր անդ կուռանը, որ անցնող և գալիք սերունդներն իրարու շաղկապող անվկանդ ոյժն է, կը փշրուի՝ կ'ոչնչանայ, քանի որ կրօնքն է գերազանց այն ազգակը, որ կը գոյաւորէ և իր ընտանիքն ընթացքին մէջ կը կանոնաւորէ զայն, թոյլ չտալով հանդերձ որ տկուած և յետադիմական գորութեան մը փոխարկուի անիկա:

Տկար է այսօր մեր մէջ կրօնական գրականութիւնը, վասնզի վատուած է մեր կրօնական կեանքն ինքնին:

Պէ՛տք է թողուլ իրերը՝ իրենց այդ վիճակին մէջ. ահա հարց մը, սուր ու դժնեայ խնդիր, որուն առջևէն ո՛չ ներելի է և ո՛չ կարելի՝ անտարբեր հոգևով անցնիլ:

\* \* \*

**ՀՍ.Ի.Ս.Տ.ՊԻ ԵՒ ՄՏԱԵՄՍԱՆ ՅՈՒՔԵՐ**

Մենութիւնը վայելելու համար, պէտք է դուրս ելնել ոչ միայն մարդերու ընկերութենէն, այլ տուներու ներսէն: Եթէ կը կարգամ, եթէ կը գրեմ, մինակ չեմ. նոյն իսկ երբ ոչ ոք ըլլայ քովս՝ կ'ուզե՞ք միայնակ ըլլալ. աչքերնիդ դէպի աստղերը բարձրացուցէք: Երկնային մարմիններէն իջնող ճառագայթները պիտի բարձրացնեն ձեր տեսակը գոհնիկ իրերէն գեր ի վեր: Կարելի պիտի ըլլար հաւատալ թէ թափանցկութիւնը տրուած է մթնոլորտին որպէսզի մարդը, աստղերուն տեսարանովը, շարունակական յարաբերութեան մէջ ըլլայ վսեմին հետ:

\* \* \*

Մենք մեր դէմքը կրնանք տեսնել զայն մեզի ցոլացնող ուրիշ մարմինի մը մէջ միայն. միևնոյն կերպով, որպէսզի մեր հոգին ինքզինքը զգայ ու նանչնայ, պէտք է որ ուրիշ հոգի մը իրեն հազարգէ անկէ ընդունած իր տպաւորութիւնը: — Ահա թէ ինչո՞ւ համար պիտի հանդուրժէինք բոլոր շարիքներուն՝ քան բացարձակ և յաւերժական մենութեան մը: Ահա՛ թէ ինչո՞ւ համար պիտի խոյս տայինք բոլոր դիւթական պարտեզներէն, որոնց մէջ պիտի գտնէինք բոլոր ըզձալի բաները, բացի մեր նմաններուն ընկերութենէն: